

ռաւորութեամբ և արանց բաղմութեամբ
որով լիշեալ քաղաքը մտաւ ասկէ վեց ամիս
առաջ, ինչպէս և գրած էինք շաբաթադրիս
առաջին թերթին մէջ :

“ԵՐԳՈՅ ՏԵՐԱՐՔ ՎԵՐԵան Եղաւնոյ”

“ԿԵՍԱՐԻԱ 1852 ՅՈՆԼԻՍ 25 : ”

“Պակասութեան մը դարման տարուիլը
կամ տանիլ տալը զանիկա ճանչնալով կամ
ճանչցընելով կըլլայ, ապա թէ ոչ անկարգու-
թեան՝ բարեկարգութեան տեղ անցնելիքին
խօսք չկայ, և բարեսէր կամ ազգասէր անձ
մը ամենեւին չպիտի վշտանայ երբոր իր մեկ
պակասութիւնը ուղղագես և աղդասիրաբար
իր առջին կը դրուի . իւր պատիւը իրեն նը-
մանեւաց առջին շոկելը՝ առաջադրեալ պակա-
սութիւնը լցոցընելով կամ շոկելըլիքլայ, պաշ-
կասութիւնը՝ պակասութիւն է որչափ պաշտ-
ուանես : ”

“ Այս խօսքերուած պատճառաւ անցեալ ամբուան 26 ին ձեր ազնուութեան դրած նաև մտկիս մէջ կեսարիս քաղաքի ազգային գործերուն յետախաղաց ընթացքին վրայ ցաւօք սրտի դրսւած քանի մը խօսքերը ձեր պատօւական շաբաթադրսցն 20Երսորդ թուոյն մէջ տղթամիրաբար տղած ըլլալեիդ է, վասն զի այն քանի մը խօսքերը (ցաւօք կըսեմ) թե՛ս պէտ և արդարացի բայց խիստ ընդհանուր կերպով խօսուած մը ըլլուլուն՝ ազգային բարձր կարգութեանց ու յառաջադիմութեան փափագ ունեցող և ջանացող բարեսէր ան ձանց գէմանկլաւութիւն մը գործած եղանք, կեսարիս մէջ ալ աղդամէր անձինք չկայ ըսելը անիբաւաւութիւն է, են բազումք որոց սիրակը վասն բայց գործառ արդելքներուն պատճառ եղողաց համար էր խօսքն, փարք ձանձ մը բաւական է սասամքադ պղտորելու, փարք առուակի մը կընայ ծալակ մը պղտորել, փարքի քար մը կընայ զօրաւոր մեքենաներ խորտակէլ, անիւն ներ կայինեցնել, կատքեր գլորել և այլն . . . :”

“Վարժապետաց անհագութիւն կամ պաշտօնիցը անարժանութիւն հետևյնել չէր միաբար, եւ ևս որ մեր Պօլսոց առաջին աստիճանի վարժապետներուն հաւասար կրնաց պատուաւիլ, բայց վարժապետը դործիք մըն է, զանիկաց բանեցցնող գործաւորներ պէտք են, այն է եռանդուն հոգաբարձուներ”

“ Ուսումնակիցն հաստատութեանց նման
և ուրիշ ազգային հաստատութեանց երեսին
վրայ մնացած ըլլալուն և անոնց բարեկար-
գութեանը ու զարդացմանց հակառակ թա-
փութեած ջննիքերուն, որութե և անմիաբանու-
թեան շարունակուելուն լուրի նախակս գը-
րութեած ժամանակիներուն համար եր, բայց այս
օրերն իտիտնութիւն կրեց : Այն օրերը գեա-
ազգային ժողովը կարգադրութիւնը և որը
բարձան Պատրիարք հօր որոշումը ազէկ չէ
հասկցուած, նամակները չէր կարդացուած :

բայց սասնկը՝ իմացուելէն ետև, այն է վանդին
ու վիճակները իրարմէ բաժնուելով՝ Յակոբ
արք Եպիսկոպոսը վանկին վանահայր և ծայր
բարգայն Վեպութք վարդապետը քաղաքին և
վիճակաց առաջնորդ անուանուած ըլլանին
բացայաց իմացուելով, սիրուերը հանդար-
տեցան, տաքցած գլուխները պատվիլ մկանն
և յուսամբ սր այսպէսքանի որ արժանապատիւ-
Յակոբ արք Եպիսկոպոսը վանկին բարեկար-
կարգութեանը զբաղած և չնորհափայլ ազգ-
ասէր Վեպութ վարդապետը քայլած նախած վե-
ճակներուն և ազգային գործոց տնօրէնու-
թեանը վրաց ըլլան, Քչչ ժամանակն բաղձացուած
վաղեմի խաջազութիւնը և միաբանութիւնը
ձեռք բերուելով՝ ազգային գպրոցներն և
ուրիշ հաստատութիւններն ալ կը դիմէն պայ-
ծառանալ, բարեկարգութիւն, և սրտերնուն
ցաւ եղող ազգասիրաց ալ, ուրախութեան
և միխթարութեան առիթ ըլլալ: | Երանք
ուղջ ։ ։

“ Անամ ձերդ աղնիւ աղքասիրութեան ”
Խ . Տ . * * *

“Յ . Գ . Խնդրեմ Տեաբք սիրով հրատա-
րակել սա երկուող գիրս ձեր առաջին թեր-
թով , և յուսամ այս գրութիւնները սիր-
տի դրդուեն շատութեալ իրենց այս ամօթը վեր-
ցունելու համար՝ քիչ մ’ալ գպրոցներնուն
զարդացմանը՝ ջանալ . շատուոր ժողովուրդ՝
բաւական գիւրակեաց , բայց չնշին վէճերով
զբաղած , իրենց գրդիո տուող առիթներէ
զուրկ :

— Ասկէ ամիս մը առաջ մեր կեսարից յարգություն թղթակիցը յիշեալ քաղաքի Հայոց վեհակին վրայօք նամակ մը գրած էր, որուն մէկ երկու յօդուածը Կայեան Վղաւնւոյ 20 երբորդ թերթին մէջ հրատարակելու արժանագատեր էինք, յուսալով որ կարենայ ազգին օդաբին ծառայել:

Հյի յօթուածներուն դէմաս անգամ հայեց
ըեւն լըագրի մը 28 երբորդ թէրթին մէջ եր-
կու նամակներ տեսանք որոց, ընթերցանու-
թիւնը այնչափ ծիծաղեցուց զմերգ որչափ այս
վերջին օրերս անձունի գրուած մը ծիծաղե-
ցուցած էր զԲափելլէթթին :

Այս տեսակ ծիծալանաց առիթ՝ տուող
գրութիւններուն արժեքը ուղղագոտ հասա-
րակութեան յայտնի է . և ՚ի սկզբան մեր
պատասխանեցն անտրժան համարեցինք
բայց քանի մը անիրաւ զրպարութիւններ
նշմորելով անոնց մէջ՝ չեմք կրնար լու-
թեամբ անցունել :

Առաջին նամակը Տէր Ապօբերու Քահանայի կատարած ստորագրութիւն ունի, և ոչյունայելով՝ յիշեալ հայրը (Եթէ գրութիւնը իրենն է) հայերէն լեզուի մէջ բաւական վարժեցրեայ. բայց քաղաքականութենէ փոքրինչ զարդի ըլլալուն համար՝ հետեւեալ քանի մը խօսքերը կը պատասխանեմք:

լի կը ձանաշնե աղդօգուտ և վնասակար լու-
բերուն տարբերութիւնը : Վեր և իրեն մէջ
գաղափարաց անհամաձայնութիւնը սա բա-
նէն առաջ կուգայ, թէ մեր զուարձախօսու-
կը կարծէ որ լաւ է ազգը թողուլ կործան-
ման գահավիմիքն եղեքը, քանիմէ անոր վը-
տանելը իմացընելով աղատել, և մէք ընդհա-
կառակն կը կարծեմք թէ ազգին ճշմարիտ բա-
րեկամը պարուաւոր է տեսած պակասութիւ-
նը երեան հանել և հասարակութեան ու-
շագրութիւնը հրաւիրել որ անոր գարման
տարուի . կը հաստատեմք նաև թէ ազգին
պակասութիւնները յիշելը երեք պարուա-
սաւանիք մը չփկնար համարուիլ, մանաւանդ
որ զանոնիք անգարմանելի չեմք համարիր : Եւ
կրնամք իրաւամիք ըսել որ աղդիս յետախառ
զաց ընթացքին պատճառը կամ յառաջա-
գիմութեան արգելքը այս սխալ գաղափարին
է, այսինքն սել ձերմակ ցուցընելու աննե-
րելի ստվրութիւնը, որ աղդակործան և
շահախնդիր շողոբրդութիւն է ըսելչն չեմք
քաշուիր :

“ Քաղաքիս երևելեաց անձնական վէճեր
ունենալինին . . . կը հերթեմք . . . ո կըսէ յիշ-
եալ քահանայն : Երանին թէ ձշմարտիւ այն-
պէս եղած ըլլար . բայց մայրաքաղաքիս Պատո-
րիալքարանը և բարեսէր հասարակութիւնը
երկար ժամանակ և ցաւալի սրտիւ տեսան-
կեսարից չայց մէջ յառաջմանէ անար-
դանուած երկպառակութիւնը . աղդամէ-
սրբազն Պատորիալքնիս շատ աշխատուցա-
անոր վերնալուն . Կոյեան Աղաւնին ալ իւր-
առաջն թերթին մէջ յիշեց զայն , և բարե-
մաղթութիւններ ըրաւ յուսալով որ միաբա-
նութեան փոխուի , և միայն հիմայ կ'իմա-
մանամք մեր յարգոյ թղթակցին վերոյգրեա-
նամակէն որ յցաւրինիս նոր պիտի սիդի կապարութիւ-
նականք երկրորդ նամակին՝ որուն հեղինա-
կը Աբրահամ կարծապետ ՚ի կեսարիս , կրիսք բոր-
քորած՝ Կոյեան Աղաւնւոյ և անոր թղթակ-
ցին գրածը իրարմէ զանազաննելու կարողու-
թիւն չունենալով՝ շաբաթագրիս և մեր կո-

դացածը կը հասկեայ և ոչ գրուածի մը հետ
զինակը կրնայ որոշել։ Այս չափ ուշադրու-
թենէ զուրկ անձին խօսքերը մեր գատառը-
թեան կշռոյն մէջ ամենենին ծանրութիւն
չունենալով՝ մեր յատուկ պարհամարհանցը
առարկան եղած է :

Երանելի վարժապետ, գիտյիր թէ այն խօսքե
ըլքոր դու առիթ թը ընելով անկողմնապահ Վաշու-
նեայս գէմնախանձգ թափելու ելքը էս, մերը
չեն, բայց քեզմիշ շատ գիտուն և քաղաքագէտ-
քէզմէ շատ աւելի արդարադատ և ազգասէր
անձի մըն են որն որ այդ դպրատուններուն
վիճակին ականատեսն վկայ ըլլալով՝ չէր կրնար
Ճշմարտութէնէ զատքան մը գրել մեղ, և ա-
սոր ապացոյց ան է որ մեր թղթակիցը եղած
է, ինչը որ տուտ խօսելու ըլլար մեր թղթա-
կիցը չէր կրնար ուսուց :

Ապը չը կրամք ըլլուլ։ Այս վարժապետիկը իրեն օդնութեան կը կանչէ երեք չըստ տարի առաջ Հայաստան լրագրութիւն մէջ Կեսարիայ գալրատան վրայ գրուածը։ Եւ այս աւելի ծիծաղեցաւց զմեզ միտքերնիս բերելով Կապիտանինի սագերուն ըրած ծառայութիւնն որով այժմեան սացերը պարծենալ կուզեն։ Այս վարժապետին նշանակած Հայաստանի թիւերը դժբաղդարար չունիմք, միայն երկրորդ տարւոցն է՛ երբորդ թիւը ըստ գեղարաց իմն ձեռքնինիս հասաւ բայց մէջը ամեննեին խօսք մը չի տեսանք նոյն գալրատան վերաբերեալ։ Գուցէ մէկաներուն մէջը գտնուի։ Բայց եթէ երեք չըստ տարի առաջ կարգացածնիս աղեկ կը յիշեմք կարծեմք թէ մեր վարժապետին ներբուզ ըստածը, հարցաքննութեան մը պատմուիը պիտի ըլլայ, որն որ կամ ինքը և կամ կողմնակից մը գրած է։ բայց յարգայ հասարակութեան գաղտնական առարգեր է տառեսակ հարցաքննութեան հանդէսներուն վրայ, որոնք շատ անդամ ինքնախար ցցցեր են։

Ո՞եր վերապատուելոյն և պատռելոյն
տսանկ անցածով արդարանալու աշխատիլլ
մեր յարգոյ թղթակցին խօսքերը կ'արդարա-
ցընեն, որուն և վերցգրեալ նամակն ալ ա-
ւելի ապացոյ մըն է անօր ազգասիրութեանը
և արդարասիրութեանը։ Ո՞եր Քահանացիկը
և վարժապետիկը, փոխանակ եղածը ծածկեն-
լու, փոխանակ յանիբռուի մեր վրայ յարձա-
կելու, աւելի աղէկ կլնիին իրենց քաղաքա-
կիցներուն ոտ խօսքերը ըստելու

ՀԱՅԱՍՏԱՆԻ ԿՈՒՐԵԾ

— Աստիկանութեան ժազմաց անդամ լին.
Ժարգոյ Պետրոս աղայն Մարկոսեան մէկ եր-
կու ամսէ հետէ հիւանդութիւն քաշած
ըլլալով՝ կառավարութեան թոյլտուութեամ-
բը օդափախսութեան համար երեկ Գաղղի-
ական շոգենուուով Խզմիր գնաց, ուղեկցու-
թեամբ Բարձրագոյն դրան ժարգոմանատաւ

— Հողանահիս գետպան Պարսն Խովերիւ
իւր տէրութենէն թայլոտութիւն ստացաւ
ըլալով՝ շաբաթ օր առկէ մեկնեցաւ Եւ

բապա երթալու :
— Եղեռնագործներուն յանդգնութիւն
անպատճիմ մնալով կամ թեթեւ մը պատճ
ւելով Մայրաքաղաքին մէջ և շրջակայ գիւղե
րը սարսափելի վնասներ կընէին : Կախնիմա
թերթով քանի մը օրինակներ յիշտառակեցին
որոց մէջ ուշադրութեան արժանի էին Գրան
լըճա դիւզը պատահածները : Կոնց Ըստ
արդէն ահօռդոցի մէջ ձգած եր Անդա ց

գիւղերուն բնակիչները, սրանք հանգարանը
թիւնին բայրութիւն կրուսոնն մանաւանդ. Ա
քա՞ի օրէն եաքը : Եւ ի գիշեր, Պէտքիւք տ
րէ երեսուն կամ քառասուն սպառազինեա
իրաւութ աւազակներ Անձագատիւ Ապրու
ամիրացին տաւնը մասն : Անց բարերազգու
բար տան մարզ ինքներին ավազակներին վախ
նալով սր ձեռք շինան, քանի մը հաջար զու
ռու մաներ մունը բաներ յափշտակեր ո
փախեր ան : Հետևեալ օրը պատերազմի
սատիստութեան նախարարները ազդու վի
ջայներ բանեցընելով, անձամբ ալ Պէտքիւ
տէրէ գնալով յաջողւթ են աւազակաց մէծա
զոյն մասը ձեռք ձգել և, բոլոր զէնքերնի
հաւաքելովբանս ուղարկել, և հետևաբա
ամէն օր խումբ խումբ աւազակները կա
կացիւածեալները կը բունութին ու սաստիկ հար
ցարնեութեան տակ կը ձգուին : Ակրեւոց թ
Վագուաւ ավացին պարտիզանը քաւակա
ժամանակ ծառայած ըլլալով՝ քանի մը հա
ջար զուռուշ արդար վաստակովը իւր հայրե
նիքը քառանուլու կը պատրաստուեր : Բարե
սըրուսթեամբ իւր գիտաւարութիւր քաղաքա
կիցներէն մէկուն կիմացընէ ու կառաջարկ
որ իր տեղը բանէ : Բայց ըստ սրում չարա
գ սրութեան սովորութեամբ վաս
տակիւ շառացեր, յիշեալ պարտիզանը կողոս
աելու եցից են : Բայց խեցին ստակը չ
ցանելու գոլիքն, պարագ չենելու համար՝ կը
ցանին գոլցեր են, ինչպէս վերը ըստիք :

— Երեքշորթիւգիշեր ալ քանի մը գողե
Պէտք աէրէ տուն մը մտան ու անմիջա
պէս սաստիկանութեան գործակալներուն ձեռ
քը ինկան :

— Հասունեանց և Անիթարեանց մէջ
քանի մը ժամանակի հետէ ծագած ամենու
ծանօթ անմիտաբանս թիւնը գեռ չդադարե
ցաւ : Անցյա Յին հասմէ ական եկեղեցեաց
մէջ Հասունեանի կողմէն մէկ ծանուցում
կարդացուեցաւ, որով նախագահը Հոռոմէն
եկած նամակը կը հրատարակէ և իւր կողմէ^ն
մնակից հ սրազատ որդիքը կը յարգորէ, որ
(իր խօսքով) իրենց իելքն հաւառու, Հոռոմէն է
իշեց-յն և Անուշոյ դպրիւ-ը ըշտացու և անհան
շատ ելութեան չետքին, և անոնց տաճին հա
մար այօլմու կը ըստ : Ասոր գէմ օգսաստոի 5
ին Անիթարեանը նոր բուցք մը հրատարակե
ցին, որով Հասունց կայեցեց ու Աթու
ույն դպրիւ-ը ճանաշելն և հաւառու-ը ըւլունին կը
հաստատեն, ոպար ու աւագրին հեղինակները
պատիւ, պարտիւ, նախայոր, յամուգը, հպարտ,
և ուրիշ աս անսակ պատւանուներով կը
գորդարեն, և սննոց վարմանցը գէմ Ասու
ծոյ և մարդկան առջե նոր ի նորոց բայց իւ
բառեան : Ասոնք թէպէտ երկու կողմէ ալ
վշտացած սրտիւ գրուած ըլլալուն կերպիւ մը
կրնած արդարաբնալ, բայց սրուշետե ետքը
գործեալիւրու երես պիտի նային, իրարու
հետ հայր ու որդի պիտի ըլլան, կարծեմք
երկու կողման ալ աւելի խահեմու թիւն կը
լոյցէր :

Կնքե իցէ անցեալ հինգշաբթիւօր քանի
մը պատառաւաւոր անձինք Անիթարեանց կողմէ
մէն նորէն աղերսագիր մասուցին Բարձրա
պատիւ միտարաբացին, և Քայն Ակլինինին
պատրիարքութենէ իննարք կը խնդրեն :

Հասունեանի շրամակաւ ալ Օքթագիւ
զի հասմէտական Ակեղեցւաց մէջ ձայնաւոր
Պատարաւ ընելու սովորութիւնը պարգիւուե
ցաւ, որն որ իրենց հայրէնի սողութաւ գա
ւանութեանց գլխաւոր մէկ մասը ըլլալով
իրենց պաշտանէ և մինչեւորդիւն մըն էր : Աս որ
նորէնութիւնը ի գործ գրուեցաւ (կը լսեմք)՝
իրը պատիւ յիշեալ գիւղի հասմէտականաց,
որոնք վարդագետին, ձեռքէն բռնի առեր են
առաջ գուցնի պահուած, Հռավմայ նամակը :

— Պէտինի մէջ շորատարի աւալ ընկեր
քութիւն մը հաւատատուեր է, որուն նպա
տակը շեմք կրնար ըստ բաւականի պայմել և
նշ յաւաջ բերած օգուար չափել : Զարսաւ
գուան մէջ 450,000. ֆրանտ կամ չորս հազար
քառակ մասովն է, առաջ մինչև 1851 ի վերը
146 քառակարան շիներ ու աղքատ արհեստաւու

բաց աժան՝ վարձուք տաւերէ : Յիշեալ բնակս
բաններուն մէջ 445՝ գերդաստանի՝ ընդ ամե-
նը 800 հոգի տեղաւորուած էն :
Վարձերը այնուէս հաշուած էն՝ որ քանի
մը մասեր: մունք ծախսը ելլալէն ետքը, ընկե-
րութիւն ան ծախս ըրած ստամիկին հարիւրին չըր-
շահ կը պէջարուի և զրամագլուխէն տարու-
տարի հարիւրին երկու վար կիշուցուի : Այ-
կերպար 29 տարուան մէջ բոլոր դրամագլու-
խու վճարուելով բնակէտանները ձրի կը մնան
Երեսուներորդ տարին՝ մէջը նստող աղքա-
արհեստաւորները ձրի բնակարանի տէր կը
լսն :
Երդ եօք ասոր պէս ընկերութիւն մը մայ-
րաքաղաքիս մէջ ալ հաստատուելով՝ Ամա-
թիսյ հրկիվեալ աղքատաց համար ալ ասան
կարգագրութիւն մը չը կընար ըլլալ : Ա
խնդիրը ազգիս բարենպաշտ աղջաներուն յա-
տուկ ու շադրութեանը կը յանձնեմք :
— Նիկոմիդայ Հայեանէին 52 երսրդ թեր-
թին մէջ հետեւալլ կը կարդ ամք :
“ Այս օրերս շուկայի պահապաններէն
երկու օտարակիան բեռնակրաց մոքին մէջ չար-
խորհրդոյ ծնունդ մը տեղի կ'ունենայ . որպէտ
զի գիշեր ատեն շուկային հրդեհ տան, և ի-
րենք ալ այն ժամանակը քիչ մը բան իրենց
աւար սեփհականնելէն մլրդը՝ միանգամայն և
շուկային նորոգութեանը ատեն իրենց բա-
ւակիան գործ բացուի, իրութեած շահ մը
ստանալու կարգագրութեանցը վրայ տեղ
մը խորհուրդի կը նստին, բայց բարեպազդա-
քար տասնց տասնի գաղաննեացը հնա մօտո-
պառկող մէկը անցայտ կերպով մը ունկնդիր
գոտուելով՝ անմիջապէս կատավարութեան
իմաց կուտայ, որն որ ստուգաբար բանին
ինչպէս ըլլալ բննելով՝ այս չարամիտ մարդի-
կը իրենց երկիրնին արքորելու գատապար-
տեց : ”
“ Ո՞չ անձանի մասնութիւն մը, որ
ինքզինքնին հարսաւացըննելու նպատակաւ՝ բազ-
մաթիւ մարդոյ աղքատ ըլլալնուն տարսա-
փելի միջոցը ՚ի գործ գնելլ յանձն առնելու-
լը հակամիանն, բայց քաջանակիթ է ամենուն
որ արդարութիւնը բնոււ ատեն մը անյայտ
մնացած չ'ունի, որուն ձեռօքը անշուշա ա-
սանկ չար ոգւց աէր եղանէրը իրենց պա-
տուհամինն, կը վայելն արքանապէս : ”
— “ Քաղաքէս իրը մէկ ժամ հեռաւորուի
Առեւլը ըստուած Յունաքնակ գիւղիննեկե-
ղեցւոյն ծանրագին զարդերը յունիս 15 էն
16 լուսնակու գիշերը երեք այլադրի աւազա-
կաց ախորժակը շարժած ըլլալով՝ անխորժաբար
կը մտնան կը կողստուն զանոնք : և այս ու-
տանացական յաջողութեանը վրայ ուրախու-
թիւն մը ընկելու մոօք՝ մօալ հավուի մը փա-
րախ կ'երթան, անկէ ալ բռնի ոչխար մը կը
յափշտակէն, որն որ իրենց մատնուելուն ա-
ռաջնորդ կ'ըլլայ որութեան քիչ ատենէն
ոչխարաց տէրը վրայ գալով՝ քանի մը մոր-
դոց հետ անմիջապէս ատոնց եռուեն կ'յնայ
կը բռնէ, և եկեղեցւոյն ամբողջ ինչքերովը
մէկ տեղ հետեւեալորը Նիկոմիդա բերելով՝
կառավալորութեան յանձնուեցաւ : ”
— Պրոնիսիս մէջ կայսերական հրաման մը
կայ, որով վաթսուն տարեկան հասակը ըս-
նեցողներէն մօրուք թողուլ ու զովները կառա-
վարութենէն հրամանագիր խնդրեն և հարի
մը վճարելու կը պարտաւորին : Քօղեկօղի
վերջին տօնավաճառին շատ մարդիկ կային ժա-
ռանոր մօրուքներով . քաղաքապետը զանոնք
կանչեցիւ հրամանագիրնին պահանջեց : Ենոնք
որ մօրուք ունենալ բնական իրաւունք մը
կարծելով հրամանագիր չէին առած, անմի-
ջապէս սակրիքն, զրկուելով՝ մօրուքնին սաս-
ուել տուին : ”
— Եյանթ քաղաքին մէջ գրքալաճառ
մը յիսուն ֆրանտ ստուգանաց գատապարտե-
ցաւ կաթուլիկ քահանայի մը հագուստով շը-
ռայլութիւն և որկրամոլութիւն նկարագրով՝
պատեր մը վաճառելուն համար :

կը տեսնեմք : 1850 ին 688 անձինք հաւատաւ
փախ ըլլալով՝ ասոնցմէ 254-ը կաթոլիկ եղեր
են : Այսամբից մէջ՝ 100 պատրականք բողոքական
և 17 բողոքական պատրիարք գարձեր են :

— 1851 ին Ամերիկայի Աթացեալ Կահան-
գաց լիճերուն և գետերուն մէջ 118 շուբե-
նաւ խորառակեր կամ կրտկ առեր է և 697 հա-
նապարհորդ կեանքերնին կորուսեր են :

— Պելլին նոր հրատարակուած վիճակագ-
րական հաշիւէ մը կերեի որ Իրուսիոյ մէջ
16.365.011 բնակիչք կան , որոնցմէ 10.037,
277 ը բոլորականք են , 8.104 եկեղեցիք ու-
նին և 6.139 եկեղեցականք :

— Փարիզ աղքատ մարդ մը վոսփորսոնով
քաղադրուած ծծմիաններու (չաքմաքարզ
քիսրիթի) զամբիւղ մը կռնակը առած բլու-
մը կիջնար . ոտքը սահելով թիկանց վրայ կիս-
նայ ու ծծմիանները կրակ կառնուն և խեղ-
ձին հագուստով բոլորավին կայրի : Խքը թէ-
պէտ անմեսա կ'ազատի , բայց կորուստին հա-
մար յուսահատիլ տեսնելով՝ ներկայ գլու-
նուօղքանի մը անձինք շուտավ մը մէշերնին
ժողուածք կընեն ու խեղձին ձևոքք բաւա-
կան ստակ կուտան , որով նոր զգեստներ ծա-
խու առնելու կարու կըլայ :

— Փարիզի մէջ 501 մասվաճառի խանութ
կան . ասոնց տարեկան տոռուտուրը 55.000,
000 ֆրանչ (495 հազար քսակ Օսմանեան դա-
հեկանի) կը հասնի : Ամեն մէկ խանութին
ծախը 14.420 ֆրանչ շափ է կամ 17.230.000
ֆրանչ բոլորը մէկին և յասակ շահերնին մէկ
տարուան մէջ 15.000.000 ֆրանչ կըլայ , որ
յիշեալ 501 մասվաճառներուն մէջ կը բաժ-
նուի , որոնք առ արհեստին մենավաճառու-
թիւնը առած են :

— Աը լսեմք թէ Հանմայէն Աթիթար-
եանց համար նամակաց ծրար մը Գաղղիոյ
գեսպանի ծրարին հետ կատանդնուազովիս
եկեր է , և Հասունեամի կողմանկիցներէն
մէկուն միջնորդութեամբը հնարքավ մը առ-
նուեր , և մէջը կարծեօք Հասունեաններուն
ծառայիլու խօսքեր գտնուելուվ Հասմի-
նիկուեր է : Յարդց ընթերցազներուն կը
թողումք առ ընթացքին վայելուց մէկունիլ :

ՕՐԵՈՒՅՇՈՒՄԵ

ԲԻՒՏԱՆԱԿԱՍ ՎԱՐԺԱՄԱՅ ԶՄԻՒՐՆԻՈՅ

Այ վարժարանի բարին երես մշշուելու բաժնուած
է , այսինքն յունվարդին մինչ Օստրի , Օստրին մին-
չ օգոստոս և սեպտեմբերին մինչ Օհոնդ :

Տարւան վարչուայն բարեւ առնելու առնելուն
14 բարւանեն մէլ աշշիւրուները գիշեր շրեւի վար-
ժարանը հայու ըլլան բարին պիտի վճարեւ . 30 լու-
սուկ համակեն վար ելուները . . . 25 “
Արտակ շրեւի հայուները . . . 17 “
Ջրէւլ մույս սահնակի համար եկուները . 10 լու-
սուկ մէկ գիշերապաննե երիւ համ առելլ աշտիւր
գուր ըլլան սահնակի վար գիշերելը նւ :

Ծիչեւ բարւանեն գումարներուն ըր ըր ամսա-
կանը կամակի վարելը է :

Այ վարժարանի բարւ ըլլանուած աշտիւրները պիտի
սուլին Աշտիւրնեն , Աշտիւրնեն , Աշտիւրնեն , Ա-
շտիւրնեն , Աշտիւրնեն . և Հելլունակն լուսնուները ,
իլլուն նաև աշտիւրնեն պիտի բարւ և յայեսոր երժեւ
բարւին :

Աշտիւրնեն , Տաճիւրնեն , Էլլունիւրնեն և Հիմայ իօ-
ստած աշտիւրնեն յանապահն լուսնուներն ալ սորվէլուն լու-
սուկը , ամեն մէկն համար բարին մէկ լուս վարելը
նույնը :

Պիտիւր շրեւի վարժարանը հայուլ աշտիւրներուն
համար պիտի ելլած համերեւներուն և սորվէլ բաներուն
յայակաւ գլուխուր իտաւարդիւր պիտի երիւ , լու ո-
րուն ըլլան երիւն սահնակի :

Արտէւ բարւ իտաւարդիւր սպանալ սորվէլը իրան
լուրժարանին գլուխուր իտաւարդիւր հայունել կիւլ
համականութիւնին լիւ 34 :

ՈՒՅԱՆՈՒՐ ԸՆԴՀԱՐԱԿ

Վարժարանի կամականութիւն վարժարանի

ՏԵԱՐՔ ԱԼԱԳՐՈՅ

ԳՐԻԳՈՐ ՄԱՐԴԱԿԱՆ ՍԱՀԱԿ ԱՊՐՈՅԱ

Անդամական օտարքական հարցագործութիւն Պատուա :

• OUTLINE OF HISTORY

ԲՈՒԺԱՆԱԿԱՆ ՎԱՐԺԱՄԱՐԱՆ ԶՄԵԼՅԱՆԻՑՈՅՑ

Երբ վարչութեան առաջին երես մշակություն բայց առաջապահ
է, այդինք յունական ժողովը Օսմանին մինչև օգոստոս և սեպտեմբեր մինչև Օհանան:

14 Տարբեկութիւն կը տալ աշխարհութեւը առաջ էն .
Ճարտարակ հայութ ըստ աշխարհութեւ կը դարձ աշխարհութեւ . 30 իւս

Եթէ յեկ գերաբարսունէ երիւ - իսամ առելլ աշակերտը
Գումար ըստաւ առելլ աշակերտը գիտ վաճարելը են =
Յիշել աշակերտը գումար աշակերտը ըստաւ աշակերտը

Ե ա յ ա յ մ ա ս ե լ ո ւ շ ա ր ե լ ք է :

Հայութեան, Տաղաւորական իշխանութեան և Հայութեան իշխանութեան առաջատար պատճեան է:

Գիշեր յարելի կը թարառեմ. մասնաւ աշխարհներուն
համար պետք է լած համարելըներուն և ուրիշ բաներուն
ուղարկեմ. գլուխ կամաց պարագաներուն պահանջվուն

11-ը աւելի ուժին պահանջում ուղարկեց իշխան
Աստվածաշնչին Գլուխություն և աշխատանք հայութել

ՏԵԱՐՔ ԱԼՐԳՐՈՅՆ
ԳՐԿՈՐ ՄԱՐԿՈՍԵԱՆ = ՍԱՀԱԿ ԱՊՐՈՒԱ

• Պատմական թարգմանութեան հարցը դուք Դիմու :
• ՊՈԼԻՍ Ի ՏՊԱՐԱՆԻ ՅՈՒԱՆՍՈՒ ՄԻԴԵՍԻՄԵՆ